

ցոյց տարով (եւ ֆինն. ո նոյնպէս արճատարնդար-
ձակող հնդեւր. ո էր, հմմտ. սկր. ud-nis եզ.
սեռ. ը) ուրիշը հնդեւր. *uosgi(yos)-էն, հմմտ.
հայ. քեօ եւ ոսի: Երկու բառերս ուրեմն առաջինը ք
արճատական ձայնաւորի վրայ, միւսն ամբողջապէս՝
նիսահայ.-ի ամենամտ են:

(Հարսնակիւն)



Մ Ա Յ Ե Ն Ա Ս Թ Ս Ա Վ Ա Ն

PAUL PEETERS, S. J., Une Passion arménienne
des SS. Abdas, Hormisdas, Šahin (Suenes) et Ben-
jamin. Bruxelles, J. Polleux, 1909 (Extrait des
Analecta Bollandiana, t. 28), p. 399—415.

Մեր Մատենագրութիւնը նաեւ վկայա-
բանական բաժնովը ձիւն է եւ հետաքրքրական.
ունիք բազմաթիւ թարգմանուած վկայաբանու-
թիւններ յունարէնէ կամ ասորերէնէ, որոնք
թարգմանութեան հիմ ընտրուած հնագոյն բնա-
գիրներու պատճառաւ շատ կողմանէ կը նպաս-
տեն այսօր յունարէն, ասորերէն, լատիներէն
եւն լեզուս գտնուած բազմապիսի խմբագրու-
թեանց մէջ հարազատն՝ հնագոյն զանազանե-
լու: Այս կարգի նշանակալից վկայաբանութիւն-
ներէն մաս մը անգղիերէն թարգմանութեամբ
Ժանօթացուցած է Կոնիքի. մաս մ'ալ սկսած է
Ժանօթացընել այժմ լատիներէն թարգմանու-
թեամբ եւ գաղղ. ներածութեամբ յայտնի
հայերէնագէտ Բոլլանտիստն P. Peeters (տես
իր մասն շուք. 1905 էջ 95), ունիմ առջեւս
իր ձեռքէն՝ Ս. Արքայի եպիսկոպոսի եւ Որմըզ-
զանայ եւ Սահնի եւ Բենիամինի սարկաւագի
վկայաբանութեան, լատիներէն թարգմանու-
թիւնն ընդարձակ ներածութեամբ մը:

Հայերէն բնագիրն վկայաբանութեանս
հրատարակուած է Վենետիկ 1874ին «Վարք
եւ Վկայաբանութիւնք սրբոց», հասարման մէջ
(Հտր. Ա. էջ 1—5), ապահովապէս համաձայն
Միխիթ. Հաւաքման Բ. Ճառնորի (Թ. 1014,
գրուած 1210—1220ի մէջըրը ըստ Հ. Մ. Պո-
տուրեանի, Հուք. 1904, էջ 310), ուսկից
օգտուած է արգէն 1811ին Հ. Մ. Արքերեան
իր «Ղիպիատար Վարք եւ Վկայաբանութիւն
սրբոց», բազմահատոր գործին մէջ (Հտ. Բ. էջ
218—224): Օրինակ մ'ալ կը յիշուի Պարիսի
Աղգ. Մատենագարանի մէջ (Cod. Arm. 116,

Թղ. 450բ—455, ԺԲ դարէ ըստ Maclerի,
Catalogue, p. 99): Յայտնաբերուած մէջ ա-
ւանդուած է նոյնը կրճատեալ (տպ. Կ. Պոլիս,
1834, Ա. էջ 131—132): Հայերէն թարգ-
մանութիւնն թէ ինչ բնագրէ եւ կրք թարգ-
մանուած է, ոչ ոք ինչորք ըրած է: Ընդհիւ չի
վերցընքր թէ յունարէն թարգմանութիւն
մ'ունինք առջեւիս. որ կ'երեւայ թէ հին է քան
ԺԱ դարը, գոնէ գտնելով լեզուէն որ հնու-
թեան կնիք մ'ունի վրան: Այն պարագան որ
թարգմանիչն առջեւի յունարէն բնագրին մէջ
Տապը կը շըջէ բիւզանդական արտասանութեամբ
Ս-ին, փոխ. Ս-նի (պէտք է ըսել նաեւ որ այս
վերջին ձեւով ալ կը գտնուի Յայմառուքներու
մէջ) ձեւ լաւ եւս հնագոյն Հուկնի (հմմտ.
Հուկնի կիւն. Անձեւացեաց, Բիւզ. 26. Հուկնի
Պատգոսապան զօրավար խոսրովու՝ 604ին. Սեր.
77—9, 92—9), ենթագրել կու տայ թէ
թարգմանուած ըլլայ Ա—Թ դարուն մերձառ-
րապէս: Դժուարին է որոշել թէ ինչ բնագրի
վրայէն կատարուած է հայերէն թարգմանու-
թիւնս: Յայտար հարազատ վկայաբանութիւնն
պահուած կը կարծուէր Թէոդորեոսայ քով
(Պատմ. Եկեղ. Ե. 39, հրտ. Gaisfordի, Ox-
ford, 1854, էջ 476—94). եւ պէտք է ըսել
թէ հայերէն վկայաբանութիւնս յեականս կը
համաձայնի Թէոդորեոսայ. բայց կան կետեր ալ
յորս կը շեղի, շեղուածիք, որոնք ըստ P. Peetersի
չեն կրնար պարզապէս հայու մը կարկատանքն
նկատուիլ. վասն զի ուրիշ կողմանէ կը համա-
ձայնի ասորի հատակոտորներուն եւ Սուրբասայ
Ժանօթ օրինակին: Նկատելով այս ամէնը Մեծ.
թարգմանիչը կը յանգի հոն թէ հայ թարգմա-
նիչն ունեցած է առջեւը յունարէն բնագիր մը,
որ հասարայապէս աղբիւր Ժառայած է թէ
Թէոդորեոսայ եւ թէ ասորի հատակոտորներու:
Այս շատ ուղիղ կ'երեւայ. բայց հայ բնագրին
մէջ կէտ մը ուշագրութեան արժանի կը համար-
իմ: Հայ վկայաբանութեանս մէջ Բենիամինի
բերանը գրուած է երկար աղօթք մը, որ կը
պահի Թէոդորեոսայ քով, այս տեղ թէեւ
Peeters հնութեան եւ հարազատութեան նկա-
րագիր կը տեսնէ, բայց ըստ իս ամբողջապէս
անհարազատ պէտք է համարիլ իրբեւ նոր յա-
ւելուած: Հայ վարդապետ մը գետեղած է
աղօթքը մասամբ իրեն հանապազօրեայ գոր-
ծածութեան մնացած Պոտարաբանագոյնէն (հրտ.
Վիննա, 1897) եւ մասամբ Արեւելեան Հիւնոյ
վկայաբանութիւնէն հատուածներ քաղելով.
ահա օրինակի համար.